

# ԱԶԳԱՅԻՆ ՔՐՈՒՇԻԿ

— Le Temps լրագիրը պարփի 13ի թուրի մէջ կը զբք «Le salon de la Société nationale des beaux-arts» վերնագրի ներքիւ, խօսելով նկարչութեան երկրորդ սրահին վրայ.

Վեց չեմ հարցներ թէ կը հանճար ջարարեանը և իր մտեալ բնութիւնները: Իր զոյութեան սկզբէի ի վեր գերարանոսից ազգային ընկերութիւնը կ'ասովնչականէ իր իշրափնչիւր սրահն մէջ կ'ըսերկուսանեակ մընկարներ, ուր արհեստագէտը, նղնանարութեամբ մը՝ որ մշշակ կ'ածի, ճարարանութեամբ մը՝ որ միշտ կը մծնայ, զոյնի զացցողութեամբ մը՝ որ միտեանէ իր սրախայ, կը վերանորոգէ յատակի մը վրայ՝ այնքան մոլթ որքան յստակ էր Հայութէններունը — այս իւթեարք՝ որոնց վրայ աշխարհեցաւ մեր զարմաններ Հայութէնը լուգովինու ծիծ ժամանակ, Ասդին երածշառութեան գործիքներ, անդին ձմեռուկի ջրու շերսեր, ամդին կորպիք մը մէջ օսուրուներ, խաղողներ պանակ մը մէջ, գաւառ մը ջուր: Ես այս ամէնը ներխայացուած համառու, հանճարեղ լոյսերով բաժնուած մութ երանգներու մէջ իրեն զողի կաթիլներ՝ սուզի վերարկուի մը քրայ:

Անտարակից այս նոր Հարատէնը վայրագ է. իրն կը պակսի այն ինչ որ երբէք չպակսեցաւ մուսնի, մտիւր, բարիւր, բայց իր զործը վարպետի ձեռքէ եւած է:

Եթէ ժամանակը զայն աւելի չմթնցնէ՞ն նա պիտի մայս և պապայի սերունդներ իրեն պիտի համակրին: Չուրու չէ հարացներին, յաւթին պէս, ժամանակակիցներուն համար, և արժանին է այն ուշագրութեան՝ զոր կ'ընծայեն իրեն»:

— Փարփի Հայի. Միութիւնը 2321 ֆրանքի ծախորդ կամքակիրած էրեւութիւն, ուր շնորհի կախտա վարպահեատի դեկավարութեան հայկական երաժշտութիւնը հանդիսականաց հայման առակա եղած է:

Բանախօսած նա Պ. Արշակ Զօսանեան և կոմիտաս Վ. Դաշնակի վրայ հայկական պարեր նուազած է Օր. Շուշիի Բաբայեան, հայ մեղմուներ երգած են Օր. Մարգրետ Բաբայեան և իր աշակերտ Պ. Առութատին, ինչպէս նաև Հանրութեատան և ինք Կոմիտաս Վ. («Խմ շինարի եարը», «Կոսունկը», «Տէր-Ռողրմեա», Սլուշի «Ծորորը», Երևանի պատրիարք, եւայլն):

Միքանիւ Միութիւնը հայ երաժշտութեան մասին խօսենով կ'ուն: «Մնաէ ոչ կը կը կը կը պարփի անդնել զեղեցկութիւններն այդ արուեստին որ խօսապէս ոչ ներպապանէ, ոչ արենեան, այլ ունի նկարագիր մը՝ աշխարհն մէջ մէկ հատիկ՝ չնորհալի քաղցրութեան, նորաթափանց յուզման, և անդին գորովի կը զանակներ՝ փափուկ և սական որոյ թաւալութիւնը, նկոն ու կենդանի կը ուղարկուի ներքիւ, երաժտութիւն մը որ ամբողջապէս սրտէ կը բոլի և կը հոսի ինչպէս չուր մը զով, թափանցիկ ու պայծառ: Արեւ կայ այդ եր-

գերուն մէջ, բայց ոչ լափող արեւը Արարիոյ և Պարսկաստանի անապատներուն, լոյս մը ոսկեզօն, համակ երկնային, որոնց չերմանութիւնը փայտական մըն է սարերու սպիտակութեանը, անտառներու կանաչութեանը և կարկաչող առուակներու ցոլքերուն: Թերեւն չեն սփալիք անոնք որ Դրախտը կը զետեղեն Հայաստանի մէջ՝ Արարատ լեռն ստորասը, որոյնետեւ այդ երկիրը... ընտարա աշխարհ մըն է արգարեւ, որ բնդանալոր ու բարանացակը ընութիւններ իր բարիքները կը չառայէ մարդուն: Կրկան, իմադա, սիրուն ու ժամանակուն հովուերակութիւնը մը, անձ ի եղած է հայ գիւղերու կեանիքը» և այլն:

«Իսր Միութիւնը, գուրիի Միութիւնը նոյնափափ գովունենք նմանած են հայ գեղարուեստին («Անձնան», թիւ 1-2):

Կոմիտաս Վ. յունուար 13ին հայ երաժշտութեան մասին յասախօսութիւն մարտասանած է անեւ իին որ լա Արքանին սրահն մէջ, ու Պ. Զօսանեան փոքր ու գեղեցիկ ճառ մը ի պատի Փոյ Առանին իր արուած հացկերոյթի միրիթը կուտը (1905 իւնիս), 11:

Պ. Հայշիկ Անձնուատեանի՝ որ Հունգարիոյ Ալեքսիայի կամքագիր եղաւ 21 տարի, և բարենցից հունգարերէնի թարգմանեց և քառահատոր գիրիք մէրկարանից Հայաքարպանն վրայ՝ բարեկամակ Ալոնուատեանի մաէն յետին, հայ լրագութիւնը կը կորանցնէ իր արդինաւոր անդամաներէն մին, Պ. Համբարձում Ալամանձնանը «Փոնին» խմբագիր որուն մահուան համար խորին ցաւականիւններ իր որդւոյն, և Պ. Ճիշէւկը «Սուրբանդակակ»ի խմբագիր:

Բիշգանիյուն որ զադարման հրամանակիր սոտացած էր, ամիս մը յետոյ սկսաւ վերստին լոյս ենենք:

— Պ. Արգիս Խրչեան գախճանած է Ռութով. (փետր. 12) 100,00) բուրը կանկած է Սուրբ-Խաչի գիւղատեսական զպուղին:

— Տիկին Թագուր փաշա Ցակուրանի, առյու տարթոր Խօսասանձնանի, Ազգային Հիւանդանոցին նուիրած է 12,000 ունի: Այս գումարով տուններ պիտի գոռուի ներս թւզի ճամբուն վայս, անոնց կենաւուղը պիտի սուսայա տիկինը որ Բարիգ կը բաշկի միջէն իր մահը, յատոյ ամեղողզվին Ազգ. Հիւանդանոցին պիտի սեպհաւակութիւն:

— «Վէճ. Սուլթանը իր հայրախնամ բարձր հոգածութեամբը, որով ամէն ազգէ իր հաւատարիմ հպատակներուն իրջանկութեան և անդրութեան համար ամէն չնորի կ'առատաձեռնէ, բարեհանցաւ հրամայէ որ անձնական առորդը (Վիրկու շախսի) և ընտանի անասոնց տուրքը հպատակթէ հէրէ բուսումը» նշջուին: Կայս. այդ հրամանը հաղորդուեցաւ այդ բարեւնա իրատիւ, որ Կայս. հպատակասիրութեան մէկ նոր ու փայլուան ապացուց կը կազմէ խորին երախտագիրութեամբ ընդունուած է ամէն կողմ և զերմ բարեմաթիւթիւններ կ'ըլլան կայս. արիշաստութեան համար»: (Լոյս):